



Ք Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ը

(Շար. տես. 1917 թգմ. էջ 254).



ՔԱՆԱՍՏԵՂԾԻՆ աչքի զարնող յատկութիւն մ'ալ զգայուն խառնուածքն է:

Տանդէն պէտք է արտասուած ըլլայ գրելով Ձրանչէքա Ռիմինիցիին սրտաշարժ դրուագն և Ուկոյին կոմսին սարսափելի մահը: Միւտն, որ կոյր էր, լալով գրել տուաւ առ լոյսն ուղղուած երգը. արտասուեց նաև Հոմերոս իլլականի վեցերորդ գրքին մէջ Հեկտորի առ Անտրոմաքէ հրածեշտի ողջոյնին վրայ. Լացաւ Վիրգիլիոս Էնէականի իններորդ գրքին մէջ Նիսոսի ու Եւրիալի մահուան և մըռ կրած տառապանքին վրայ. Լացաւ թուրու Լէորարտին՝ գրելով Փոնսալվոյի ողջոյնն առ Էլվիրա: Երաժշտութիւն և երգ, ասոնք են ահա ընդհանուր բանաստեղծութեան գեղեցկագոյն կտորները: Ատուածային կատակերգութիւնը համերգական նուագահանդէս մ'է՛ որ ձայները լոյս ու զոյն ունին: Ու Տանդէ Ալիկիէրի, դեռ այսօր ալ, ամենուռ մէջ, բանաստեղծական հանճարին ամենէն բարձր, ամենէն մաքուր ու ամենէն կատարեալ արտայայտութիւնն է, մտածման ըմբիշ մը՝ որ աստուածային երեք երգերուն մէջ նկարագրեց մարդկութեան բոլոր հրճուանքները, բոլոր ցաւերը, բոլոր յոյսերը: Իր բանաստեղծութիւնն ուրեմն տիեզերական է. ինչպէս տիեզերական են Հոմերոսին, Վիրգիլիոսին, Շեքսպիրին, Կլեօթէին ջերթուածները: Ռայց Տանդէն ամենէն ալ գերազանց է, կամ գոնէ կը բազմի առանձին ու բարձր տեղոյ մը մէջ, ինչպէս արև մը առանց ընկերի:

Հոմերոսէն ջսաններկու դար վերջ, տասնևչորս դար յետ Վիրգիլիոսի, ան նոր քաղաքակրթութեան մը ռազմիբան հանդիսացաւ, և իր ջերթուածին մէջ հա-

ւարեց ժամանակին բոլոր գիտութիւնը, արտայայտեց հոգին յուզող բոլոր կրքերը, երգեց մարդկեղէն արարածը տառապեցնող բաղձանքներն ու գաղափարները. երբեմն մարգարեական սրատեսութեամբ՝ հոգւոյ աչքերով կը դիտէ հեռուոր սպագան:

Իրմէ վախճուն տարի առաջ՝ ծնաւ Ասիգլիի սուրբ ճգնաւորը, ամենամեծ գեղութեամբ վառուած հանդէպ մարդկային բոլոր թշուառութեանց, և արարածներն ու իրերն իրեն եղբայր կոչելու աստիճան սիրահարուած անոնց, սրբուհի Քիարայէն կառուցուած եղէգներէ հիւզի մը մէջ, կը շարադրէր իտալական նորածին լեզուով այն «Արեգակուն Օրհներգը»՝ որ ետանդագին սիրու ու գեղեցկութեան երգ մ'է: Տանդէ, իր սեպհական հանճարին զօրութիւնը յայտնելու կէտին վրայ, յիշեց թեմա Ս. Փրանկիսկուսի ամենաքաղցր երգը, ու ընտրեց այն լեզուն՝ որ նաև իրենն էր՝ անով յօրինելու կատակերգութիւնը: Հոն աստորէն թափեց իր հանճարին ճոխութիւնն և ամենէն աւելի ուղղափառ հաւատքին խանդավառութիւնը: Այնչափ սօստիկ էր իր սէրը առ աշխարհաբար լեզուն, որ Հացկերոյթ գործին մէջ զրեց այս յիշատակութեան արժանի խօսքերը. «չառեր կ'արհամարհեն իրեց աշխարհաբար լեզուն ու կը յարգեն ուրիշներ. և բոլոր ասոնք իտալոյ զգուշի լարերն են, որ անարգ բռնի տեղ կը դնեն այս պատուական աշխարհաբար, որ երբ անարգ բռն մ'ոռնի իր մէջը, այն է՝ որ կը ճնշէ այդ ճիացողներուն պոռնիկ թերին մէջ»:

Եթէ Տանդէ նոր բառերով ձոխացուց լեզուն, այն էր պատճառը՝ որ այդ լեզուն ընտրած էր համարէն տիեզերքի վրայ խօսելու, այնպէս որ նա իր գաղափարներուն ձև տալու և աւելի ազդեցիկ կերպով արտայայտուելու համար՝ ստիպուեցաւ լատին լեզուին ու իտալական զանազան գաւառաբարբառներէն փոխ առնուլ, այս կերպով վաւարացնելով իրեն գործածած բառերուն հարազատութիւնը:

Մասնաւոր թէ իր հանճարն այնչափ բարձր ու իշխող էր, և բանապետական

ներշնչու՞մն այնքան ինքնածին՝ որ երբ
 յարմար բառը չէր գտնեիր, իսկոյն զայն
 կը ստեղծէր: Այն ատեն նոր բառը փայ-
 ակի մը պէս իր ուղեղէն շուրս կը ցայ-
 տէր անակնկալ: Ան վերջտպէս իտալե-
 րէնի համար ըրաւ այն՝ ինչ որ ըրաւ Դե-
 մոսթենէա յունարէնի համար և Կիկերոն
 լատիներէնի համար:

Իր բերթուածը, շարունակաբար առա-
 ջինէն մինչև վերջին երգը կարդացուած,
 լուսաւոր ու պանծալի յարաճում մ'է
 մինչև որ վերջը հասնի, երբ բանաստեղ-
 ծին հոգին անսահման Արժանիքով միա-
 նայ դէմքին, ընթերցողը կը զգայ ծայրա-
 զոյն հրճուանքը: Այն բոլոր երկնագուն-
 դեբոսն երաժշտութիւնները, այն բոլոր
 անբժուութեանց պարերը, իրեն տեսած ան-
 լուր գեղեցկութիւնները, բաղձանքներու
 ազմուկ մը կը յարուցանեն, գորովալիբ
 ու եռանդազին փափագ մը դէպ ի բան
 մը՝ որ երկրաւոր չէ, որ մարդկային չէ:
 — Աստուածային կատակերգութեան մէջ
 կը կարդացուի սիրով ու հաւատքով ճո-
 խացած հոգոյ մը պատմութիւնը, որ կը
 բարձրանայ դէպ ի լոյսը: — Իւրաքան-
 չիւր որ յետոյ հոն կը գտնէ ստուգապէս
 չեղածէն աւելի բան մը, այսինքն՝ իրմէ
 մաս մը: Միջին Գարու խաւարին մէջ Տան-
 դէն կ'երևի իրբև ամենանոր ճառագայթ
 մը՝ բայց այնչափ ուժգին, այնչափ պայ-
 ծառ, այնչափ թափանցկուն, որ բոլոր
 իրերը, բոլոր արարածներն անկէ յու-
 զուած՝ ազդուած են, և կը ցուցնեն յան-
 կարծ իրենց ձևերուն ամբողջական մեր-
 կութիւնը, լուսաւորուած, գրեթէ Ալուած
 այն անողորմելի ու յարատե մեծ լոյսէն՝
 որ կը զլանայ ստուերին զովացումը:

Ոչ միայն բանաստեղծը, այլ նաև մարդն
 ալ արժանի է փառքի: Փորձնորտայէն
 վտարուած՝ հայրենիքը կը սրէ ամէն
 բանէ վեր, ամօթէն կը մոնչէ, բայց իրեն
 արձկած թշնամանակից խօսքերուն մէջ՝
 կը գտնէր միշտ պայծառ ու դիւցազնա-
 կան հաւատքը իր երկրին ապագային
 նկատմամբ, որ իր սրտին, մտքին և կամ-
 քին համար գերագոյն կրօնքն եղաւ: Ան կը

յուսայ որ սրբազան բերթուածը, որուն
 մասնակցեր են, ձեռք տուեր են երկինքն
 և երկիրը, կարենայ սանձել այն անզթու-
 թիւնը՝ որ զուրս կը թողու զինքը գեղե-
 ցիկ փարախէն՝ ուր ինքը մանուկ ցնա-
 ցաւ: Դեռ այսօր, վեց դար վերջ, ան կը
 մխիթարէ իտալիան փառքին ու հաւատ-
 քին երգով:

Աստուածային կատակերգութեան մէջ
 յայտնուած աստղաբաշխական տեսութիւն-
 ները մոլոր են, իր ժամանակին գրեթէ
 բոլոր գիտական կարծիքները մերժուած
 են այսօր, այսուհանդերձ բերթուածը
 կ'ապրի ու պիտի ապրի դարերու մէջ իբր
 անմահ գործ մը:

Թովմաս Քարլիլ, ամենէն բարձր միտ-
 քը՝ որով Անգղիան կրնայ պարծիլ յետ
 Շէքսպիրի, կը գրէ. « Տանդէն բարոյա-
 պէս մեծ է, աւելի մեծ է քան ամէնքը,
 և կարելի է գինքը կոչել ամենուն սկիզ-
 բը...: Եւրոպան շատ գեղեցիկ գործեր
 կատարած է, կատուցած է մեծ քաղաքներ,
 հիմնած է ընդարձակ կայսրութիւններ,
 խմբագրած հանրագիտակներ, դրութիւն-
 ներ, կարծիքներ և սովորութիւններ հնա-
 բաժ. բայց քիչ բան ըրած է որ կարե-
 նայ Տանդէի մտածումին հասնի », ինչ-
 պէս կը տեսնուի՝ Էլլէֆէկհանի մեծ ձե-
 րունին, մղուած իր բուն երևակայութե-
 նէն՝ ինչպէս միշտ՝ ճշմարտին վրայ ըզ-
 մայլելու, հոս աւելի կը բարձրացնէ բա-
 նաստեղծը քան գիտնականն ու փիլի-
 սոփան, և չի նշմարեր ու կը մտնայ թէ
 Տանդէի մտածութիւնը՝ Ս. Թովմասի, Ա-
 ռիստոտէլի, Պտղոմէոսի մտածումն է. չի
 անդադարանար՝ թէ այդ մտածութիւնն այլ
 ևս համաձայն չէ արդի գիտութեան գիւ-
 տերուն հետ, այլ միայն ճշմարտ է ու
 մեծ է հոն՝ ուր կը փնտռէ մարդկային
 հոգւոյն մէջ այն կրքերը՝ որ դեռ այսօր
 ալ զայն կը խռովեն:

Գիտնականին ըրածը՝ կը սատարէ ոչ
 միայն գիտութեան՝ այլ նաև մարդու-
 թեան: Գիւտ մը, բանած մը, հնարք մը,
 որ կ'ապացուցանեն ճշմարտութիւն մը՝
 կը նպաստեն յառաջադիմութեան՝ բայց

յետոյ, երբ անոնց առաջ բերած հիացման ծափահարութիւնը կը դադրի, անոնք պատմութեան մէջ կը մնան իբրև պարզ յիշատակարան մը, հանքերու նման կը դասաւորուին, ժամանակագրական կարգով, ամենէն պարզէն մինչև ամենէն բարդը՝ ապագայ սերունդներուն ցուցնելու՝ դանդաղ բայց յարատև մարդկային բաբշըջութիւնը:

Մտքերնիս բերենք քիչ մը անցեալը: Աստղաբաշխութեան պատմութեան մէջ, Կոպեռնիկոս խելամուտ կ'ըլլայ և կը հաստատէ արևակենդրոնի դրութիւնը, Գալիլէոս կը գտնէ Արուսեակն զանազան երևոյթները, Լուսնթափ արբանեակներն ու արևուն բիծերը: Քեփլեր կ'ըմբռնէ և կը հաստատէ երեք հոշակաւոր օրէնքները: Նիւտոն անոնցմէ կը հետևցնէ տիեզերական ծանրողութիւնը: Լափուս աշխարհի գրութիւնը կը հնարէ: Քիթլոֆ կը հիմնէ լուսապատկերային վեժլուծումը: Հ. Սէքքի կ'ուսումնասիրէ կրկնաստեղներն և արևուն քնագիտական կազմութիւնը: Լըվերիէ կրկնակ հաշիւներով կը գտնէ Պիտագորասի մոլորակը, Արեւաբարէլլի կը պարզէ ասուպներուն դրութիւնն ու կը յայտնէ Հըրտ մոլորակն տեղագրութիւնը:

Նմանապէս, շոգիին պատմութեան մէջ ժամանակագրական կարգով կը կարդանք Պապենոսի, Սափերի, Նիւկոմէնի, Վաթի, Ֆուլթոնի, Սափաթի, Ստէֆենսընի անունները: Ելեկտրականութեան պատմութեան մէջ Ֆրանքլինի, Կալվանիի, Վոլտայի, Ամփէրի, Ումի, Ուերսթէդի, Փաշլիտթի, Գրամի, Ռումֆորթի, Գալիլէոս Թէրբարիսի անունները:

Այսպէսնաև տարրալուծութեան մէջ Լափուազիէն մինչև Պերթլոյ, բժշկութեան մէջ Գաղիենոսէն մինչև Վիրխոֆ, բուսաբանութեան մէջ Գամբարտուէն մինչև Տը Գանդու, կենդանաբանութեան մէջ Քիւլլիէն մինչև Հեկէլ, թուարանական ուսմանց մէջ Պիլատագորասէն մինչև Փուէնցարէ, կը գտնենք հարիւրաւոր հոյակապ մարդիկ, հազարաւոր գործեր՝ որ իրենց հռչակի վայրկեանն ունեցած են, և հիմայ

ճճեկեր ու ժանեակներով զարդարուած՝ կը հանգչին հասարակաց մատենադարաններու մէջ: Ապագայ սերունդներն և ոչ իսկ անոնց տիրողները գիտեն, կը մոռնան անոնց հեղինակներուն կրած աշխատանքը: Նշոտ ինչպէս մարդ՝ երբ չափահաս կ'ըլլայ՝ կը մոռնայ իրեն խօսիլ սովորելուն և միայնակ ոտքի վրայ կանգնելուն թափած ջանքերը:

Ընդհակառակն մեծ բանաստեղծին գործը, որ նպատակ ունի միայն զուարեացնել և ծնունդ է խանդի ու զգացման, չի ձերբանար. կ'ապրի դարերու մէջ անկորուստաբար ու անեղձ՝ երբ նոյն իսկ իր գեղեցկացուցած զաղափարները սիւալ ըլլան:

Եւ սակայն գիտութեան գործը, երբ իր էջերուն մէջ պարունակէ անժխտելի ճշմարտութիւն մը, քերթուածներէն, երաժշտութիւններէն, պատկերներէն ու արձաններէն աւելի թանկագին է:

Գիտութիւնը հաստատուն հրեղէն ժայռ մ'է՛ զոր գեղեցիկ արուեստները կը պնեն խոտերով ու ծագիկներով, քողարկելով անոր ներքին կազմուածքը, բայց երբ քիչ մը վրայէն քերտի, անոր բերքեղանող նայարի նման մի ոսկորներ պիտի երևին խիտ և հոծ, և պիտի տեսնուի որ անոնք են՝ որ կը կրեն իրենց վրան գտնուած բուսականութեան ծանրութիւնը, և ստորեկրեայ ծածուկ ընդներնով՝ մնունգ և ջուր կը հայթայթեն անոր:

Քննենք հիմայ Տանդէի գործը, իր այս բանաստեղծութիւնը, ամենէն բարձրը՝ որ երբէք յղացուած ըլլայ, ամենէն զօրաւորն ու ամենէն խորունկը:

*
**

Ո՛րքան մարդկային արտաքին ծունր կրկնեցին Տանդէի քերթուածին առջև, և ծոած մնացին խոկալու դրբի մէջ, ինչպէս ճգնաւորն իր սաղմոսի էջերուն վրայ, իրաքնէ՛ իրեն ընկերակցելով՝ հորիզոնը կ'ընդարձակուի, հետզհետէ երևան կու գան այնչափ գեղեցիկ ու նոր բաներ, կը

զգանք որ մեր մէջ կը թափանցեն ազնուա-
կան ու մարդոր զգացումներ, կ'ունենանք
խորհրդատւոր յուզում մը՝ որ շատ կը նմա-
նի անոր՝ զոր կը զգանք իւրական վերել-
քի մը միջոց:

Որ հիւանդութիւնն եղաւ որ խլեց իրմէ
զՍան՝ զոր այնչափ կը սիրէր: Տանդէն
լաւ ըրաւ այդ մտւել ծրարելով զաղտնիքի
մէջ, օտարներու հետաքրքրութենէն ծած-
կելով անոր պատճառները, այս դէպքով
իր Տիկինն եղաւ գերմարդկային արարած
մը, վասն զի մարդիկ շատ աւելի կը յար-
գեն խորհրդատւոր անմատոյց իրերը, քան
անոնք որ ալն յայտնի են:

Եւ ճիշդ Պէտթրիչէի մասն եղաւ որ
բանաստեղծին հոգին խորապէս յուզեց,
ու մի և նոյն ժամանակ զրդեց զինքը
ուսումը վերակսելու. դարձեալ ան եղաւ
որ իրեն թելադրեց տեսիլը խաւարի ու
լոյսի թագաւորութեանց մէջէն... « եթէ
հաճի Նա, որով կ'ապրին բոլոր իրերը,
կ'ենանք քանի մը տարի ևս տէէ, կը
յուսամ անոր (Պէտթրիչէի) վրայօք ը-
սել այնպիսի բաներ՝ որոնք երբէք ուրիշի
մը վրայ ըսուած չեն »:

Ինծի կ'երևայ թէ բարիք մ'եղաւ, որ
Պէտթրիչէ իր կենանքը լրացուց իրիկուը-
նէն առաջ. այս կերպով անոր հոգւոյն
մէջ՝ որ ապրեցաւ՝ անալլայլակ ու անեղծ
մնաց այն ծաղկաւետ երիտասարդութեան,
աչներն ու սիրտը դիւթող այն գեղեցկու-
թեան պատկերը: Բաւ էր որ ան՝ ինքզինքը
ամփոփելու դիրքով՝ դէմը ծածկէր ա-
փերուսն մէջ, վերստին տեսնելուն համար
զայն այնպէս ինչպէս որ եղած էր իր մե-
ծագոյն գեղեցկութեան ժամանակ ու այդ
տեսիլէն քաղելու բանաստեղծութեաննիւ-
թեր: Եթէ Պէտթրիչէն ընդերկար ապրած
ըլլար, չափահաս տարիքէն անդին անցնե-
լով՝ ինչապէս համար դէպ ի ծերութիւն,
այսօր մենք պիտի ունենայինք « Նոր
կենանք »ը, բայց ոչ գուցէ իրեն գերազանց
երգերը: Մեծ ցաւէ մը և ամենամեծ սէրէ
մը ծնաւ ուրեմն Տանդէի քերթուածը:

Եւ դեռ աւելին կայ. եթէ Տանդէն ի-
րապէս իրեն ժառանգած ըլլար Պէտթրիչէն,

պիտի չհուշակէր զայն քերթուածին մէջ,
վասն զի սէրը՝ թէ և ըլլայ ամենա-
սաստիկ՝ երբ կը վայելուի, կը փոխէ
բնութիւնը: Զեռք բերել սիրած կինը՝
ընտանիք կազմելու տենչով՝ ստուգու մե-
ծագոյն վայելքներէն մին է՝ զոր կարելի
է մարդս ունենալ, սակայն կենանքի յե-
ղափոխութիւնը կը հետեի անոր, կը մա-
շեցնէ ու կը ջնջէ մեծ մաս մը այն երևա-
կայութիւններէն՝ զոր միտքը հիւսած էր
սիրելի արարածին շուրջը:

Ուրեմն բարիք մ'եղաւ որ Տանդէ չա-
մուսնացաւ Պէտթրիչէի հետ, ու արուես-
տին համար մեծագոյն բարիք մը՝ որ ան
մեռաւ ծաղիկ հասակի մէջ:

Այս դէպքով կոցաւ ան մինչև վերջին
օրն իր հոգւոյն մէջ անաղարտ պահել սէ-
րը՝ զոր Պէտթրիչէ, տակաւին մանկիկ,
ներշնչած էր իրեն: Կը յիշէք երբ ան
կ'երևակայէ իր տիկնոջ առջև ըլլալ՝ Գա-
լարանի գագաթին վրայ, իր հոգին հըը-
նուանքով լի է, իր սիրտը « զգաց հին
սիրոյն մեծ զօրութիւնը », և բուռն փա-
փաքը կը յայտնէ իրեն « նախկին բոցին
նշանները »: Իր քերթուածին այս կէտին
մէջ Տանդէն մարդ է՝ սիրահարուած մարդը,
որ կը զգայ նորէն այն յուզումը՝ որ կրեց
առաջին անգամ տեսնելուն իր Պէտթրի-
չէն « վայելչապէս խոնարհութիւն ըզգե-
ցած, իշած երկրիս վրայ հրաշքներ ցոյց
տալու »: Նա անարատ պահեց անոր փա-
փաքն ու յիշատակը, և որովհետև զայն
ստանալու տենչն երբեք չիրականացաւ,
իր բոլոր օրտին զգացումով անոր ընծայեց
գեղեցկութեան, իմաստութեան ու բարու-
թեան բոլոր այն արժանիքները՝ որոնք
մարդկային արարածը կը հաւասարեցնեն
կատարելութեան խորհրդանշանակին: Տան-
դէն իր դատեր անունը դրաւ Պէտթրիչէ, և
ան եղաւ որ միտքսրեց զինքը իր օրհա-
սական տագնապին մէջ, և յիշեց թերևս՝
այդ գերազայն ժամուն՝ իր առաջին սիրոյն
միւս ճառագայթաւոր դէմքը:

Շար. Թար. 2. Ս. Տեր-Մովսէսեան

1. Տանդէ - Նոր կենանք (Vita Nuova), 19-